

Ներկայացնեն, այլ թէ կրկնաւորի այս ձեւը ժառանգութիւն է մասցած նախալեզուն, եւ ըստ որում շատ պարզ եւ շատ բնական միջոց մին էր, մինչեւ այսօր ալ կենդանի մասցած է մեր մէջ:

Նոյն ապահովութիւնը չկայ սակայն երկրորդին համար. ճշմարիտ է թէ նախալեզուեան արմատները, ինչպէս նաև առող ժառանգները, կրկնութեան ժամանեակ ճայնաւորի փոփոխութիւն կը կրնէն, բայց մերն ալ ասոնց հետ վերաբերութիւն ամէն արգելօք: — Թերեւս:

Երրորդ ձեւը չկայ մեր մուտ ցեղակից քայլերուն մէջ: Ասոր հակառակ ծարառնեան ըստուած լեզուներուն քով ասոր հետքը կը գտննէք. արդի թուոքերէնը մերինին ճշշդ հաւասար զօրութեամբ այսպիսի կրկնաւորներ կարող է կազմել, բայց այս կը թուէ թէ չայսցի փոխառեալ է, քանի որ մայն ժողովրդական լեզուն մէջ գյուղմիւն ունի: Աւելի հսկատիպ են կովկասեան լեզուները. այսպէս վրացերէնի, ինչպէս եւ լազերէնի մէջ (հմտն. մեր Etude sur la langue laze աշխատութիւնը. Paris 1899. Էջ 38, 71, 73 եւն) բ տառը իրեւեւ աւելորդ կարող է կցուիլ բառերու սկիզբը կամ վերջը. Օր. լազ. շօրա, չօրա, մորա՝ արեգակ. ոսել, ոսեմ՝ խելացի. ցօշի, ցօշմ, մցօշ՝ մարդ եւն: Հաւասական է ուրեմն որ մեր ձեւն ալ ծագումը կովկասեաններէն ըլլոյ:

Չորրորդ ձեւն վայ ողնիւ ունինք լսենլու, քանի որ բոլոր հնդեւրապականները մեզի համաձայն են:

Հնդեւրորդ գերբախտաբար համաձայն չէ ընդհանուր հնդեւրապական լեզուներուն որ առաջանաւ կայ առաջանաւ մէջ միշտ վերջինն է որ առաջնին վայ կ'ազգէ, մինչ հակառակը յատակ է ծարառնական կորուած լեզուներուն. օրինակ թուոքերէնին. Որ կ'ապացուածի առաջնաւուն մարդ արթնութիւնն եւ վերջիններուն դանդաղութիւնը: Ուստի եւ գտուար է ընդուն նիւ որ այս կարգի ձեւերն ալ բնիկ հնդեւր ուոպական ըլլան. յայտնի է որ յետին հայ նոյնուն են, բացի հ, ի, ց տառերով սկսող բառեւն, որոնք իրենց այս տառերը կրունցուած են պարզապէս ներդաշնակութեան պատճառաւ, հետեւաբար խսկապէս առաջնին ձեւն են:

Վեցերորդ ձեւն համար վերը չորս ենթադրութիւն ըրած էինք եւ ասոնցմ երեքը միայն կարելի գտած. այս երեքն ալ ուրիշ

բանի չեն ծառայեր, բայց եթէ քակել հանել մեր վեցերորդ կոչուած ձեւը, եւ մաս մը (երկրորդ ենթադրութեան հպատակողները) մտեցնել հնդեւրորդ ձեւին, իսկ աւելի մեծ մաս մը (երրորդ եւ չորրորդ ենթադրութեանց հետեւողները) տանիլ գնել չըրրորդ ձեւին մէջ, ըստ այսօ առաջնները յետին հայկական ծնունդ, իսկ վեցինները ընկի նախալեզուեան են: Միակ ինդերորդ ձեւը առ ամբողջ ձեւերուն համար ալ կը զօրէ. այն է որ մինչ մեր քայլերն առարեւելին եւ գերակատարին մէջ պահած եւ կրկնաւոր եղանակը ընդհակառա տակնի մեր մէջ ամբողջ բայց կրկնաւոր է (հմտն. Աննսկիրտի կրկնաւորն ներկան): Բայց տառվ մեր այժմեան կրկնաւորներուն ձեւի գանապաննեալ առաստութիւնը գեղցիկ համաձայնութեան մուած կ'ըլլայ կրկնաւոր կատարեալներուն բնակընդ կորպատեան հետ. միոյն կրուսուար միւսին գյուղմիւնը միւսին կորստեան պատճառաւ է եւ միոյն գյուղմիւնը միւսին կորստեան պատճառաւ:

« 8. ԱԾԱՌԸՆՆ



Գ Ր Ա Կ Ա Ն

Խ Ի Կ Ո Ւ Ե Խ Ի Ւ Ր Ա Ս Յ Ց Խ Ի Թ Ի Ւ Ն Ե

(Ըստուայուս-նուայ)

Իրաւական երկարեցաւ մըր ւուսումնակրութիւնն յատիպակն այն ինդիւնը մասին թէ ինչ չիքը եւ գեր ունեցած էր ինիկարայի իմաստութիւնն ընդհանուր գրականութեան մէջ: Խսպվ եւ լսկման երկու գլխաւոր անուններն էին, որոնց կազմ ինկարի հետ մանրամանն քննութեան արժանիք էր. յետոյ կը մար ընդհանրապէս արեւելին եւ արեւմտեան գրականութեան մէջ տիփարիք կատարած գերն եւ ըրած ապէցութիւնը կը աւել: Այս ամէնը նիւթ էն ամիրութաց աստվածներուն մեր առաւմնաւորութեան մասն առաջանաւ էն: Այս եթէ չկնք ուղեկ կիսակատար թողուլ՝ լուսնաւոր ենք նոյն կարգի, բայց ծառարկաւոր տեսակիտով առենակարեւոր մէկ ինքնորդ: Այս ինքնիրը կը կայանից յայնու որ արեւեց եւ ինչ կայ կայ ու ինայ ըլլալ Աքեիկարի պատճառութեան նախականներն եւ առաջներուն մէկ կողմանէ, եւ Հին եւ Կոյ Կտակարանի այլէւայլ տեղերուն մէջ միւս կողմանէ:

Թիւրմացութեան տեղի չտալու համար կրկնենք Հսա գառձեալ, ինչ որ Տսվերթայ գրոց խօսած ժամանակն ըսնիք, թէ նախ երբ խօսը կ'ըլլայ Աքեիկարու եւ Ա. Գրոց պլիւեայլ տեղերու համեմատութեան մասն, բայսին, բայսակարան չեն հասակարաց իրենցիւնը արգի օրինակներն եւ ոչ ընդհանրապէս նիփարայի զոյցը, այլ անոր նախուան սկզբագիրն Աքեիկարու պատճառութեան: Այս նախ-

09-00804

Սյունիքը, Աքիքարու եւ Ս. Գրոց պյտե-
ալյ տեղերու համեմառութեամբք, զբազս են
յատկապսու Խիքարու ոնք քննէիքը, յանափ-
րնածածք քննելով ամէն նաև դպյան կտեսը¹¹
Մերք պիտի ջնանանց համառօտի ամենիքէ գլւխառ
եւ տեսու:

Ակունք ենք դարձեալ Տօվիժից յգրէն։
Վերջնայ ծախօթ կը Արքիւորս պատմաթինն։
զոր Համաստիք յառաջ բերան է, ինչպէս մաս-
ամանին խօսեած վերէ Այս արդէն առափան
կը մեր ինդրպյոն համար, քանի որ ասով ակներե-
պար է որ Տօվիժից առանձանաշարուն կ'ինքնափ-
ու մէկ ու մեռակ է և լուսեած պատմաթինն։

առաջնայի այժմ միայն աւելի լրսաւորութեան համար՝ ինչնիք յազգուի որ ուղի նմանաթիւններ ալ չեն գտնուուր երկուուր մէջ, Եթէ պազէվ՝ կինյա նշանաթիւնն երիցը ընդհանուր կիպարգրին նմանութիւնն է, բայտ որ Տովերթայրոց Նի.թին ալ մասամբ պատմութիւնն է Տովերթայր, մասամբ իրասմանը՝ որ հոգ հիւրածութեան ինքուիցն ալ ուղղաւած են շատ նման խրամ մը հաստատեալ, Տովերթայր անպատճին ըլլարով ցուցնել որ Ըսկերին եղած Ուղարմութիւնն աստուածականյա առաքինութիւնն են որ անվարդ չ' նմար, Արքիակար պատմութեան ու առանձնագույն անհամակեց ցացնելու որ ընկերին շարիք ընկերն անպատճի չի մար կամ Ալ որ ուրբիշն որուայթ կը փորէ ինչ մէջ էինիս Ասանք ընդհանուր գծը են միայն, որ առանձինն էթ ըլլար Տովերթայր ըստ Արքիակար պայտաւու եւ անեկարգայի իշխանական թիւնը, շատ մեծ արթէք մը չէնի կիրառ ունենալը, բայց այժմ միայն շորոյնի այն պարագային արժանի են նշանակութեանը, բայց չեն պատիր նաև ուրիշ նշանամաններիններ՝ եղբ Տօրիք Մատուռան իրթուալ քայլ էր, կը կանէց զիւքն Հայրը եւ իրասմաններ կու այց Հոս (Տով. Դ. 5—20) կը գտնենք իրասմաններ խումք մ' որ կ' սկի Պ. Հ. Չիշեաց գու ցելը Աստուած քո զամենայն առուր կենաց քո եւ մի մզանցիցներ եւ կամ սացանին զամտութեանը նորոյ եւն, եւ կ' աւարաբ (Պ. 20) զերքարանը՝ նու արդ, որդեակ իմ. յիշխանը ու զամենայն պատահանն իմ քո զամտութեամ եւ քեզ. մի Ծիշեացն նորս ի սրտ քումնեց եւն. Արք կինյա համեմատ թեան երեսի խիկարա ալ իրասմանը վերքարանը՝ Որդեակ ի միայն քո առ զիրաստ եւ մուտաքար, բայց աւելի նմանուկ աղքար կը գտնենք նոյն իսկ Տովերթայր յիշխանութեան մէջ, պայէս հետեւեաց.

Տպագ. Դ. 17: Արիկար (Հայ) էջ 128):

Ափառ-ցես զու զհայցն [եւ
զգինիք²] քա ի վերաց գե-
րեցմանաց արդարոց, եւ մի
Որդեսակ, հեղոցն զգինի
քա ի վերաց գերեցմանաց
արդարոց³ եւ մի ըսպել

1. Հայերենի մէջ Մթերան է խրառներո, որ լուսացի է և և համաստ Տօնիքինց զբաց. Վրայերուն մէջ խրառնուն միշտ քառակ է. Ապարանին համարն այս առաք է. Այս որդի, որդես, մէտք զպառնահրանի է և մի թիվացին առաք ի որոտ բանեն: Որ ամեն նաև է Յան- թիվացին խրառն. Խոցան Ապարանինց "Արեգակ, Առ զբան իւ և իւ դաս ընթառ խրառն ինչ եւ յիշեալ զը իւ առաք թիվացին:

“ Ա Այս պատճեն կանքին հայուս հնա պատշաճ առ որինակներ ալ, ասկան կարեւոր է, և առն նըսպահու ակարգութիւնը:

“ Ա վեց գերեզմանաց արդարոց Մանի հայերեն, ասկան անհնանեան է, և առն Աստրին ու Աստրէ:

հանունել եւ ն՛չ ուն ժուռնէ ի խոսքն՝ ի հեջ կը համերնայ Տուրիս այս վճռով՝ ԱՌ պի ինչ բայց Աքիկարու եւ Կատանայ պատմաթի ենէն հանունած հետեւաթիւնն, ինչպէս բացրու Վելլայ Տուրիս թայ քով Աքիկարու հաշուաւար տեղն զըր արդէն յառաջ քերինք, այսինք (ԺԴ. 12)՝ “Այլ Աքիկարու ապրեցաւ... եւ էջ առ (նագան) փոխանակ նոր ի խոսք, եւ Մանասէ (Աքիկար) առոր ուշրան մեջ եւ պրեցաւ յառաջ մնան (յարուոյթէ) զըր թարցոյն նմա, և Ապաւ (նագան) անկայորուոյթ եւ կորեաւ, Հոս ալ Տուրիսի վըրու իմաս կունենայ միտյն երբ նկատենք զըր Աքիկարու պատմաթիւն հանունա առած մը: Եթէ եւ պայսէս իրիս գոյց կապ կը հաստատուի նաեւ առանձներով: Միայն թէ Հոս դժուարութիւն մը կրնայ հանունը: Ցովիթոյ քով շեշտուի միջան ուղարկաններու ընթաց լուսութիւնն, ինչպէս նաեւ յշեալ տեղն Աքիկարի համար ալ յատկապէս կը հաստատուի թէ արար ուղրանիւնն եւ անով փրկւեցաւ մահանեն: Բայց արդ Խեկարու քով հետու շեմք գտներ ոսպանութեամբ ներկա մասին բան մը ոչ առած մը: Միայն թէ մէմիսութիւնը գիրին եւ, եւ ոյր մէկունթիւնը գազափար մը կու առյ նախնականին ևսկան կետին: “Աղրունթիւնն, Ս. Գորց մէջ յատկ իմաս մ’ութիւն զըր Եղիշ ալ ձեղյօսօնն բացարարութեամբ յայսնէն նշանաց են, ոյս բակը ոսպանիկան թարգմանութիւն եղած են առամեական որդյոց յատկ բացարարութեամբ՝ որ կը նշանակէ թէ: “Ուղրանիւններ” (ուղր ոսպանութեամբ) եւ թէ: “Արդարանիւնն” ընդ հանուպէս: (Հմն. պայտէնան Մասթ. Զ. 1 Պատուի կամ Արդարանիւնն եւ անունն անբար մի անձնել առաջնուի մը անձնել առաջնու մարգկան, եւն): Այլ կը տեսնենք Ս. Գորց մէջ շատ տեղեր, նաեւ Տուրիթոյ մէջն է. եւ կը տեսնենք ուղր առաջնութիւնն եւ կը առաջնութիւնն անձնելն որ յայն եւ ըստ հետեւորդ նաև հոյ թարգմաննը այս մէկ բարին երկիրի իմասու բացարարութեամբ համար կրին Բայր Տուրի. ԺԲ. 9^o “Ուղր առանձն լցորութիւնն (յոյն օ ուսունեց ձեղյօսօննաց չափաօսնաց) լցին կնքը եւ նմանենք, և ուր

բարդիրը յիշեալ նյիս միսակ բառն է: Այժմ նկատելով իր ոյս առանձինութիւնը, պայմիքն որ հնոց քով “ուղրմաւթիւննը” եւ “արդարանիւնն” յարակից գաղափար մըն են մեւենան բառով բացարարութ, կը գտնենք որ Աքիկարու քով ալ չէր պահեր այս մասնէն առած մը, նաեւ արդի խիկարի մէջ կոյ օրինակի համար առ խօսքը՝ հայերէնին համեմատ: “Որդեակ, որդորունիւնն է ունենալ իւ համար իւ համար” (Հմն. աղրմաւթիւնն եւ արդարանիւննը) իւնիւց ով եւ արդեցոյց գոյն, եւն: Յայտնապէս Աքիկարու նախնականին մէջ ալ կար հոս միայն յիշեալ արամեակն բառը:

Երկրորդ կետ մ’որ նյիսպէս առաքեաւոյթ գտուարութիւնն են, կը կին առիթ կու առյ նախնականին ուրիշ մէկ կետը պարզեւու: Տուրիթ կը լու (Բ. 18) որ Աքիկար գարմանեց զինքն իւր կորութեամբ առանձ երկու առք մնիւն լինու և առաջնոյն ուրիշը: Արդի ենւը (Խիկար) չի նախնակար պահպի նախրութիւնն մը: Այս հականակութիւնը կրնայ մեխնակի նաեւ անով, եթէ ուրուի, որ նախնականին փոխաւերով արդի Կոխիկարին նեւ առնելու առանձ բարու մասաց է այս պարագան: Սակայն շատ տեղի լաւ է ուրիշ մէմիսութիւնն մը, զըր կու առյ Դիլլոն դիտնականը Այսինքն՝ որ հոս որդարելու է Տուրիթոյ գոյց օրինանիւրուն ընթերցումն Աքիկար Թաւուարուն կամ Գետնափարի մը պահաւեցաւ, նիչպէս դիտնենք: Այս Տուրիթ ալ այլոյ կու հոս ըստ Դիլլոնի, պայմիքն մինչեւ ընթացուն իւ իւսուսուց, (կամ իւ գետնափարուն) խօս արդ ընտրելուն Ըլյ (Մարցել) բառը շատ նաևն կը հնաէ Ենիւն (Ենինայիդա) նախնան, որ առուն ըստ այս յայս յիշեալ թարցուոց բառին լին թարգմանչնեն միաւ հասկրնալէն յառաջ եկած ըլլալու է: Եթէ անզի է կարծիք (— վասն իւ գտուարութիւնները կրնայ համար, եւ ընդհանրապէս տեղի պարզ մէմիսութիւնն ալ ինյայ որոնիլէ³) կապացութեամ կէտ մ’ու այս կ’ըլլայ: Սակայն անցնինք այժմ ուրիշ կետերու:

(Ըստուն-իւիլ.)

Հ. 8. 8.

ՊԱՏԱԿԱՆ

ԽՈՂՔԷԿԱՆ ԵԿԵՂ ԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆՆ ՊԱՀՈՒՅԱՆ ԵՍԱՅՈՒՆԹԻՒՆՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆՆ ՀԱՄԱՐԿԱՐԱԿՈՒԹԻՒՆՆ (Հոգուն-կունիւն)

Խողղական եկեղեցւոյն աղերսագիրներն, առանց աղձագանդի չմնացին: — ինչպէս առանձ խնդիրը Դրանակլուանից կառավարութ:

1 Եթէ կը 1571 Ասորեկնէ, ուրիշ խօսքի մը մէջ անձն նշնէ, պայմէս՝ “Որդեակ, յատկու վատուց նատաց գոյն եւ կու յամուու իւնյ կարեանեցը զիս (— Հոյ կը 1570 այց աղբարսութիւնն է՛ իւնիւց զիս եւ նման խօսք մ’ուլուց):

2 Այսուն Աքիկարու պատմաթեամ այս կետը որ Կատան կը սկիզբ անբարութիւններ ընել նախայից եւ աղախնան հնաւ մասնականպէս կենթ արդի որ Աքիկար այս միջն մասնականութեամբ, եւն: